

## ԽՐԱՏ ՈՒՂԻՂ ՀԱԽՏՔԻ ՀԱՄԱՐ

Տէրունական խրատին հետեւելով, որ պարգևասկ եւ բազմառատ բարերարութեան համաձայն բոլորին կու տայ եւ ոչ ոք կը զրկէ, ինչպէս որ ըստ «Խնդրողը պիտի ստանայ, փնտողը պիտի գտնէ» (Մտ. 7.8), որ նաև իմանալին իբրեւ գիտութեան հաց եւ իմաստութեան գինի գեղեցկապէս մատակարարեց անոր քաղցր ունեցող բանական անձերուն բարոգիչներու բարձրածայն հրաւերով հոգեւոր խրախնանքի կոչեց՝ առակողին համաձայն, մեզի ալ նոյնը իբրեւ օրէնք տուաւ ըսելով՝ «Եթէ մէկը բեզմէ բան մը խնդրէ՝ տուր» (Մտ. 5.42):

Եթէ լաւ է կարօտեալներուն պէտքերը հոգալ, որուն փոխարէն խոստացաւ աշխարհի սկիզբէն պատրաստուած արժայութիւնը տալ, որչափ աւելի գովելի է լիացնել բարիքներէ աղքատ հոգիները: Այնքան աւելի, որքան նախապատիւ, մեծ եւ պատուական է հոգին՝ քան մարմինը, պատկեր ըլլալով աստուածայինին, մինչ մարմինը երկրորդական եւ հողանիւր է, զոր Տէրն ալ գործով յայտնեց. որովհետեւ գրուած է՝ թէ իրեն հետեւող ժողովուրդը միայն երկու անգամ հացով կերակրեց, բայց կենարար խօսքին վարդապետութեամբ, որ հոգիներու կերակուրն է, համաձայն այն խօսքին՝ «Մարդ միայն հացով չ'ապրիր, այլ՝ Աստուծոյ քոլոր խօսքերով» (Բ. օր 8.3) միշտ անոնց հոգիները կը կերակրէր: Նաև, իմաստուն ծառային առակով պատուիրեց թիջդ ժամանակին տալ ծառայական կիցներուն կերակրեալ աշխարհին: Աստարագը կը հասնի իր աւարտին: Պատարագիչ քահանան մեղմ ձայնով զոհութիւն կը յայտնէ առանձնարար Ս. Երրորդութեան երեք դէմքերուն:

## 2.- Պատրաստութիւն ընծաներուն

Գ.- ԲՈՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ կամ ՀԱԽՏԱՑԵԱԼՆԵՐՈՒ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԽԱՎԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ


Կ'երգեն.- «Քու բարիքներովդ լիացանք, Ո՞վ Տէր, Մարմինդ եւ Արինդ ճաշակելով: Փա՛ռք քեզի, որ բարձունքներուն մէջ կը բնակիս եւ կը կերակրես մեզ: Դուն՝ որ միշտ կը կերակրես մեզ, քու հոգեւոր օրինութիւնդ դրէկ մեզի: Փա՛ռք քեզի, որ բարձունքներու մէջ կը բնակիս եւ կը կերակրես մեզ»:

Բուն Ս. Պատարագը կը հասնի իր աւարտին: Պատարագիչ քահանան մեղմ ձայնով զոհութիւն կը յայտնէ առանձնարար Ս. Երրորդութեան երեք դէմքերուն:

«Ծնորհակալութիւն քեզի, Հա՛յր, որ սուրբ եկեղեցիդ մեզի պատրաստեցիր իբրեւ նաւահանգիստ, սուրբ տաճար մը՝ ուր սուրբ երրորդութիւնդ կը փառաբանուի...»

Շարունակելի

## ՀԱՅՅ. ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ



ԱՅԱՀԱՅԱՐԱԳ

ՀԱՅՅ. ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ



ՅՈՒ ԽՈՍՔ ԻՆ ՈՅԵՐՈՒՄ ԵՐԱԳ Է ՈՒ Խ ԾԱՒՇՆԵՐՈՒՄ ԼՂՅԱ  
(Ա. 119.105)

Ժ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 6 ԱՊՐԻԼ 2025

ԺԻՒ 14

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒՃԱՀԱՎԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ  
Ես. 66.1-24: Կղ. 2.8-3.17: Մտթ. 22.34-23.39

## ՅԻՍՈՒՄ ԶՐԻՍՏՈՍԻ ԱԼԵՏԱՐԱՆԸ ՄԱՏԹԵՈՍ 22.34-23.39

Երբ փարիսեցիները լսեցին՝ թէ Յիսուս Սադուկեցիները պապանձեցուց, իրարու քով եկան: Անոնցմէ մէկը, օրէնսգէտ մը, Յիսուսը փորձելու համար հարցուց. «Վարդապէ՛տ, Օրէնքին մէջ ո՞րն է մեծագոյն պատուիրանը»: Յիսուս ըստ անոր. «Սիրէ՛ քու Տէր Աստուածու ամրող սրտովդ, ամրող հոգիովդ եւ ամրող միտրովդ: Ասիկա է մեծագոյն եւ առաջին պատուիրանը: Երկրորդը ասոր նման է. Սիրէ՛ ընկերդ քու անձիդ պէս: Այս երկու պատուիրաններէն կախնալ են ամրող Օրէնքը եւ մարգարէութիւնը»:

Երբ Փարիսեցիները հաւաքուեցան, Յիսուս հարցուց անոնց. «Ի՞նչ կը խորհիք Քրիստոսի՝ խոստացուած Փրկչին մասին: Որու՞ն որդին է ան»: Անոնք պատուախաննեցին. «Դակիթի»: Յիսուս ըստ անոնց. «Բայց ինչպէ՞ս Դակիթ Ս. Հոգիով ներշնչուած՝ զայն Տէր կը կոչէ ու կ'ըսէ. «Տէրը իմ Տիրոջս ըստաւ. աջ կողմս նատէ, մինչեւ թշնամիներդ ոտքերուդ տակ դ նեմ՝ որպէս պատուանդան»: «Արդ, եթէ Դակիթ զայն Տէր կը կոչէ, ինչպէ՞ս անոր որդին կ'ըլլայ»: Ոչ ոք կրցաւ պատուախան տալ Յիսուսի եւ այդ օրուանէ սկսեալ, ուեւ մէկը չէր համարձակեր իրեն հարցում ուղղել:

Ապա Յիսուս ժողովուրդին եւ իր աշակերտներուն ըստաւ. «Մովսէսի աթոռը նստան օրէնքի ուսուցիչներն ու փարիսեցիները: Իրենց ըստաններուն հնապանդեցէ՛ք եւ կատարեցէ՛ք զանոնք, սակայն մի՛ ընէք ինչ որ իրենք կ'ընեն, որովհետեւ անոնք կը սորվեցնեն, բայց չեն կատարերեք: Անոնք ծանր եւ դժուարակիր բեռներ կը դնեն մարդոց ուսերուն, մինչ իրենք նոյն բեռները կրելու նուսպագոյն ճիգն իսկ չեն ըներ: Ինչ որ կ'ընեն՝ մարդոց երեւելու համար կ'ընեն: Իրենց գրպանակները կը լայնցնեն եւ իրենց հագուստներուն ծոպերը կ'երկնցընեն: Ընթրիքներու ընթացքին պատուոյ տեղերը գրաւել կը սիրեն եւ ժողովարաններու մէջ՝ առաջին աթոռները: Կը սիրեն հրապարակներու վրայ մարդոցմէ բարեւներ ընդունիլ եւ «Վարդապէտ», այսինքն «Ուսուցիչ» կոչուիլ: Բայց դուք, ուեւ մէկը «Վարդապէտ» մի՛ կոչէք, որովհետեւ դուք բոլորդ եղբայրներ էք եւ մէկ ուսուցիչ ունիք: Երկրի վրայ, ուեւ մէկը «հայր» մի՛ կոչէք, որովհետեւ դուք մէկ Հայր ունիք, որ երկինքի մէջ է: «Առաջնորդ» մի՛ կոչուիք, որովհետեւ ձեր միակ առաջնորդը Քրիստոս է: Զեր մէջէն մեծը թող ձեր սպասաւորը ըլլայ: Ով, որ իր անձը կը բարձրացնէ՛, պիտի խոնարհի եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՛ պիտի բարձրանայ:

# ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

## Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՀՈՐԻԶ

Հայ Եկեղեցին Գրիգոր Լուսաւորիչը սուրբ դասած է, իսկ Ընդհանրական Եկեղեցին զայն դասած է մեծ սուրբերու շարքին: Ան կոչուած է «Հայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսաւորիչ Հայոց» (Թադէոս եւ Բարթողիմէոս առաքեալներէն ետք):

Գրիգոր Լուսաւորիչ Հայոց առաջին եպիսկոպոսապետն է 302 թուականէն ի վեր եւ Եկատուած է համաքրիստոնէական սուրբ, որուն տօնը կը տօնուի: Ա. Գրիգոր Պարքեւական տունէն էր: Երբ իր հայրը՝ Անակ Պարքեւ, սպանեց Հայոց Խոսրով թագաւորը, իշխաններու վրէժինդրութենէն փրկելու համար դայեակները մանուկը Կեսարիա փախցուցին: Հոն շուտով մկրտեցին զինք Գրիգորիոս անունով: Նոյն քաղաքին մէջ ան ուսանեցաւ ու քարձաքոյն կրթութիւնը ստացաւ: Զափահաս դառնալէ ետք ամուսնացաւ կեսարացի Դաւիթի աղջկան՝ Մարիամի հետ: Երկու գաւակներ (Վրբանէն ու Արփատակէն ապագայ հայոց կաթողիկոսներ՝ Արփատակէն Ա. Պարքեւ) ունենալէ ետք, անոնք իրարմէ կը քածնուին: Գրիգորը կը մտնէ արքունի ծառայութիւն, իսկ Մարիամը կրտսեր գաւակին հետ կը քաշուի կուսանոց, աւագ որդին խնամատարին յանձնելով: Երբ Գրիգորը կը լսէ իր հօր կատարածը, Խոսրով արքայի գաւակին՝ Տրդատ արքայի մօտ ծառայութեան կը մտնէ, առանց ըսելու թէ ո՞վ է ինք: 276-ին, երբ պարսիկներու Վոամ թագաւորը կը գրաւէ Հայաստանը, Գրիգոր Պարքեւը՝ Տրդատ Գ. Մեծին հետ կ'երթայ հոռոմէական կայսրութիւն: 287-ին տիբանալով իր հօր գահին՝ Տրդատ Գ. Մեծը, իր յաղթանակին առիթով, Եկեղեց գաւառի Երիքա աւանին մօտ՝ Անահիտի մեկնանանին մէջ գրիութեան տօնախմբութիւն կը կազմակերպէ: Հայոց թագաւորը, Քրիստոնեայ պալատականներուն, որոնց շարժին նաև Գրիգորը, կը հրամայէ մասնակցի պաշտամունքին եւ Երկրագել Անահիտ աստուածուիի բագիւթիւն: Գրիգորը կը մերժէ առաջարկը:

Տրդատ Մեծի հրամանով զայն կը Յետեն մահապարտներուն բանալու՝ Խոր Վիրապ, որ բունաւոր օճերով լցուն էր, եւ ուրկէ ոչ ոք կրցած էր ազատի:

Անոր հրամանով Գրիգոր Պարքեւի բանտարկութեան վերջին տարին՝ 301 թուականին, Սուրբ Հոփիսիմեանց եւ Գայիանեան 37 կոյսերը նահատակուեցան Վաղարշապատ քաղաքի մօտերը: Ա. Հոփիսիմեանց կոյսերու նահատակութենէն ետք Տրդատ արքան կը պատժուի: Դիւահար թագաւորը վայրի խոզի նման կը դառնայ եւ Եղէգնուտերու մէջ կը մտնէ: Պատիժէն զերծ մնացած իր քոյրը՝ Խոսրովի դուխտը տեսիլ մը կը տեսնէ, որ կը կրկնուի հինգ անգամ, ըստ որուն միայն Գրիգորը կրնար բուժել դիւահար թագաւորը: Խոսրովի դուխտի խնամական Օտա Ամատունին, Գրիգորը հանդիսաւոր շուրջով Խոր Վիրապէն Վաղարշապատ կը բերէ: Ապա, արքային աղաշանքը տեսնելով, Աստուծմէ ստացած իր գօրութեամբ կը բժշկէ Տրդատ Մեծը եւ բոլոր դիւահար պալատականները: Տեսիլին մէջ Սուրբ Գրիգորին կը յայտնուի կոյսերուն վկայարաններուն վայրը: Դարձի եկած արքան հրաման կու տայ, որ բոլոր Քրիստոնեաներուն դէմ հալածանքը դադրի եւ ժողովուրդը ազատօրէն պաշտէ Քրիստոսի սուրբ հաւատէրը: Եւ այսպիսով, Տրդատ Գ. Մեծը 301 թուականին աշխարհի մէջ առաջին անգամ ըլլալով, Քրիստոնեութիւնը Հայաստանի պատական կրօնը կը հոչալէ: 302 թուականի սկիզբը, 16 նախարարներու ընկերակցութեամբ եւ թագաւորական հրովարտակով, Գրիգորը Կեսարիա կը մեկնի, ուր Հայոց հայրապետ կը ձեռնադրուի:

6 Յունուար, 303-ին առաւօտեան Ա. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին օրը, Արածանի գետի ակունքին մօտ, Նպատ լեռան ստորոտին, Գրիգոր կը մկրտէ Տրդատ Գ. Մեծը ու ամբողջ արքունի աւագանին: Նոյն տեղը, եօրը օրերու ընթացքին ան կը մկրտէ նաև արքունի զօրքն ու ժողովուրդը: 303-ին սկիզբը, արքան ու հայրապետը մայրաքանա՞ Վաղարշապատ կը վերադասնան եւ Գրիգոր Լուսաւորիչ՝ իր տեսիլին համաձայն, արքունի գահին մօտ Միաձնի իշած վայրին վրան հեթանոսական մեհեանին տեղը կը կառուցէ Եշմիածնի (Եշ Միածնն) Տաճարը, ուր կը հաստատի Հայոց Առաքելական Արքոր, իսկ Եշմիածնի Տաճարը կը դառնայ հայոց առաջարկին:

## ՀՈԳԵՒՈՐ ԴԱՏ ԳԱՍ

### ՄԵՐ ԱՂՈՃՔՆԵՐԸ ԱՒԱՐՑԵՆՔ ԸՆԵԼՈՎ. «ՈՉ ՁԷ ԻՄ ԿԱՄՔԸ, ԱՅԼՇ ՔՈՒ ԿԱՄՔԸ ՁՈՂ ԸԼԼԱՅ»

«Հայ’յր, Եթէ ուզես՝ այս բաժակը հեռացո՛ւր ինձմէ, բայց ո՛չ թէ իմ կամքս, այլ՝ քու կամքդ թող ԸԼԼԱՅ»: Յիսուս ինքպինք ծանր փորձութեան մը դէմ յանդիման գտաւ, եւ թէեւ խնդրեց փորձութեան այդ բաժակին հեռացումը իրմէ, եւ սակայն, իր աղօթքը աւարտեց ըսելով. «Քու կամքդ թող ԸԼԼԱՅ»:

### ՄԵՐ ԱՈՐՎԵԼԻՔ ՀՈԳԵՒՈՐ ԴԱՏԸ

Յիսուս իր վերաբերմունքով սորվեցուց մեսի, առաջին, աղօթել երբ փորձութեան առջեւ կանգնած ենք, եւ երկրորդ, աղօթել եւ խնդրել Աստուծոյ կամքին կատարումը: Ամէն քրիստոնեայ իր աղօթքը պէտք է աւարտէ ինչպէս Քրիստոս աւարտեց. «Ո՛չ թէ իմ կամքս, այլ՝ քու կամքդ թող ԸԼԼԱՅ»: Մեր աղօթքները այսպէս աւարտելը կարեւոր է, որովհետեւ կրնանք աղօթել եւ խնդրել բան մը, որ Աստուծոյ կամքին հակառակ է: Եւ չմոռնանք, որ երբ աղօթքի ընթացքին Աստուծոյ կամքին կատարումը կը խնդրենք, Աստուծոյ կամքը մեր կամքէն վեր դասած կ'ըլլանք եւ մեր կամքը Աստուծոյ կամքին ենթարկած կ'ըլլանք եւ Ճիշդ այդ է ընդունելի աղօթքը:

Աստուծոյ վստահինք միշտ:

## ԵԹԵ ԿԱՍ ԵՐԲ ԿՌԴԵՄ...

### ԵԹԵ ՎՈՒԶԵՍ ԳԻՏԱՎԱ, ԹԷ ԲՆՉՊԱՅ ԿԸ ՊԱՏԿԵՐԱԿԱՅ ԱՍՈՒԾՈՅ ՔԱՂԱՔՔ ԵՐԿԱՎՐՈՐ ԵՐՈՒՄԱՂԵՄՐ, ԿԱՐԱՎ ՍԱՂՄՈՍ 87

Աստուծոյ բաղաքի հիմերը սուրբ Լեռան վրայ հաստատուած են: Իմ ժողովուրդին բնակութեան բոլոր վայրերն աւելի՝ Տէրը Սիոն բաղաքը լը սիրէ: Ի՞նչ փառաւոր բաներ կը պատմէ Տէրը քու մասիդ, ո՞վ բաղաք Աստուծոյ: Տէրը կ'ըսէ. «Զիս ճանչցող ագգերու կարգին կը յիշատակեմ Եգիպտոսն ու Բաբելոնը. Փղշտիան, Տիրոսն ու Եթովպիան այս բաղաքին բաղաքացիները պիտի նկատուին»:

Սիոն «մայր» պիտի կոչուի բոլոր մարդոց, որոնք անոր բաղաքացիները պիտի ըլլան, որովհետեւ Բարձեալը ի՞նք վայն հիմնադրեց:

Ժողովուրդներու ցուցակին մէջ Տէրը պիտի արձանագրէ. այս մէկն ալ այստեղի բաղաքացի դարձաւ»: Եւ անոնք երգելով ու պարելով պիտի ըսեն. «Մեր ակունքը քու մէ՛ջդ է, ո՞վ բաղաք Աստուծոյ»:

### ԾԱՐՈՒՆԱԿԵԼ ՍԱՂՄՈՍԱԳԻՐՔԵՆ

#### ԱՍՈՒԾՈՎԱՇՈՒՋԸ

«Սուրբ Հոգիով շարադրուած բոլոր Սուրբ Գիրքերը խորհուրդ ու դիտաւորութիւն ունին եւ երբեք զուր տեղ չգրուեցան, այլ՝ գրուեցան մեսի օգտակար ԸԼԼԱՅ ու ԵՇ Անդամար, որպէսպի անոնց միջոցաւ ճանչնանք Աստուծոյ սուրբ կամքը եւ չշեղուինք ուղիղ ճանաւագարիէն, որ մեկ դէպի վեր՝ Աստուծոյ մօտ կ'առաջանցնորդէ»:

(Սարգիս Շնորհալի)